

## ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՍԿԶԲՆԾ.ԻՈՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԱՏԱՐԵԼ.ԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

Գաղղիերէն օրագիր մը (Bulletin français) ժամագործութեան հետաքրքական պատմութիւնը կը հրատարակէ, զոր մենք ալ կը թարգմանենք հետևեալ հատուածով:

Ժամագործութեան ծագման և զանազան ժամանակ կրած կատարելադրութեանց վրայ եղած աւանդութիւնք և հաւանական ենթադրութիւնք՝ ամենահին կը համարին ժամանակը չափեան սովորութիւնը:

Երկու նախնական կերպերն, որով ժամանակը կը չափուէր, էին զիսերլ արեգակն առերկեսոյթ շարժմանը և լրանին կերպարանաց փոփոխութիւնները, ուսկից հնուց 'ի վեր հնարուեցան եօթնեկաց սկզբնաւորութիւնը:

Նշաններ գտնուեցան 'ի բարելոն, որոնց մէջ մեծ հմուտութիւն կը տեսնուէր ստուերաչափորեան (gnostique) հիմնեալ աստեղաբաշխութեան վրայ, զոր Քաղդէացիք էին ատեններէ 'ի վեր մշակեր էին:

Այս կոթողներն որ այնչափ բազմաթիւ էին յեղիպտոս, որոնց մէկ գեղեցիկն հիմա թարիզ փոխադրուած է, արևադարձից ժամանակները ցուցընելու իրեւ գործիք կը ծառայէին, տարբուոյն երկայնութիւնը իմանալու համար, որոնք մինչև հիմա կը գործածուին զեռ ևս 'ի Զինասոտան: Այս կոթողները

նաև արեգակնային միջօրէն ալ կը նըշանակէին. բայց օրուան ուրիշ բաժանմունքը չէին կրնար ճշղիւ առաջ, որոնց համար պէտք է երլրիս առանց քին զուգահեռական սլաք մը, որ մեր կիմաներուն տակ ծռած կ'ըլլայ, ինչպէս է արեգակնային ժամացցյներուն սլաքը:

Սակայն ասոնց գործածութիւնն ըստէպ ամպերէն խափանուելով հարկ եղաւ օրուան տեսողութիւնը բաժնելու, համար ուրիշ միջոց մը գտնել, որուն հնաւանդ սկզբնաւորութիւնն անծանօթ է:

Առանց անմիջական օգնութեան աստեղաց՝ ժամանակը չափելու հին կերպ՝ կ'երեւայ թէ չրային ժամացուցին (Epilepsydre) զիւսն եղած ըլլայ. որ տեսակ մը ամսն էր, ուսկից ջուրը կաթիլ կաթիլ թափելով ժամանակին ընթացքը կը ցուցընէր. այս գործիքը երբեմն պարզ կ'ըլլար, երբեմն ալ անօրացոր (ձայն) կամ ատամնաւոր անիւնն ըով բաղադրուած: Աշագէ ժամացուցը (sablier), թէպէտ և շատ նմանութիւն ունի ջրային ժամացուցին հետ, սակայն՝ ըստ կարծեաց իտալացի մատենագրի մը Ժ. դարուն, շատ աւելի ետքը հնարուած է:

Իսկ ատամնաւոր անորոց գիւտը հասարակորէն Ալբիմեդեսի կամ Պո-

սիդոնիոսի կ'ընծայուի, կիկերնի ժամանակակից, և որ անոր չարժուն գունտերը կը յիշատակէ հասարակաց թւրականէն դրեթէ դար մը առաջ շինած: Բայց ըստ Վիտորովիոսի կը կարծուի թէ ատամնաւոր անուոց գործածութիւնը շատ հին ըլլայ: Կիկերնի բառածքն ալ երկրայութիւն կուտայ թէ այն յիշատակած զունտերն թերես բռնատեղով (manivelle) կամ ջրային ժամացուցով կը դառնային:

Որչափ ալ հանճարեղ և գիւտաւոր ըլլային այն մեքենաները, սակայն մեծ ասրբերութիւն կար ընդ մէջ ասոնց և ծանրոցի մը կաննաւոր կերպով իշնալուն, կամ շարժի զավանակի մը աղդեցութեանն, որ խաւաւակի (échappement) մը միջնով անուոց դրուրեան՝ մը պարբերական շարժումն տային: և այս պարագայիս մէջ մասնաւորապէս ատամնաւոր անիւք, կամ գոնէ մաս մը այն անուոց անհրաժեշտ հարկաւոր կը սեպուին:

Մեր թուականութեան 490ին ատենները թէոդորիկոս Գոթաց թագաւորը, առ կոնտրապայ (Gondebaud) թագաւորն Պուրկոնիոյ ժամացոյցներ զըրկեց, որոնք ժամանակի պարզ չափէն զատ՝ երկնային շարժմանէներ ալ կը ցուցընէին. այս ժամացոյցներուն հետ կային նաև զանոնք դորժածել գիտողող անձինք: Հիյ-Հանկ շինացի աստեղաբայլը յամին 724 երկնային շարժմանց ժամացոյց մը շինեց, որուն մէջ արձան մը օրուան իւրաքանչիւր բաժանման հարուած մը կը հնչեցրնէր:

Յամին 809, Պալուատաւ անուանի խալիֆայն Հարուն-էլ-Ռաշիտ, ուրիշ ընծաներու հետ արուրէ ժամացոյց մ'ալ զրկեց Մեծին կարողութ. յորում անագաղղնէն գնաւակներ զանգակի (timbre) մը վրայ կ'իշնային և ժամերը կը զարմէին: Այս ժամացոյցը ունէր նաև շարժուն արձաններ և կը ցուցը-

<sup>1</sup> Դրանիւան առանձաւոր անուոց կ'ըսութիւն երբոր երկուքն աւելի ատամնաւոր անիւներ իւրաքանչուած ըլլան:

նէր աստեղաբայլուական շատ երևոյթներ:

Մինչև թար ամեն անուաւոր ժամացոյցներն Արևելքէն կու գային: Քանի մը մատենագիրք կը յիշատակեն որ վերոնացի աւագ սարկաւագ մը, որ վախճաներ է յամին 856, առաջին անգամ ծանրութենէ շարժեալ ժամացոյց շիներ է առանց ջրոյ օգնութեան: Աւրինները ներկայ դրութեամբ ժամացոյցն գիւտը Հակբարտոս Վալինֆորդ (Walinford) անդիմացի քահանային կ'ընծայեն: Դարձեալ՝ ժի զարուն մէջ բատուացի թիշկ միտնգամայն աստեղաբաշն մը շատ հետաքրքրական ժամացոյց մը հնարեց, զոր ինքն Հորոլումիոյ (Horologio) անուանեց:

Բայց այս յիշատակութիւններն, որ շատ անգամ հակասական են և առանց հաստատուն վկայութեանց վրայ հիմնեալ ըլլալու՝ բաւական չեն որոշ կերպով սահմանելու՝ թէ երբ է արդեօք ժամացոյցին գիւտը և որուն է առաջնութիւնը:

1370ին ատենները կարուոս և իմաստուն անուանեալ գաղղիոյ թագաւորը, կանչել տուա Գերմանիային չենք թիկոս ար Վիք (de Vic) անուամբ մէկը, առաջին հասարակաց ժամացոյցը շինել տալու համար 'ի Բարիզ, զոր հաստատեց իր պալատին մէկ քառակումի աշտարակին վրայ, որուն անուամբ մերձաւոր գետափը՝ Գետավին Ժամացոյցի (Quai de l'Horloge) կոչուեցաւ: Մինչև այսօր ալ յետ շատ մը նորոգութեանց այն ժամացոյցն այս աշտարակիս զարդն է, որ Պալատի Տառակիուցի (Boulevard du Palais) և ժամացոյցի գետափին հետ անկիւն կը ձեւացընէ: Այս ժամացոյցին տախտակը կը կարծուի թէ միայն ժամերը կը ցուցընէր, որոնք ժամանար գործուկ (sonnerie) կը զանուէին:

Յամին 1382 Պուրկոնիոյ գուքը մը Քուրդի (Courtrai) քաղքէն ժամացոյց մը փախաղբել տուա Տիժոնի Տիրամօր եկեղեցւոյն աշտարակին վրայ, ուր գեռ կը տեսնուէր յամին 1402, Ամեն

համբաւաւոր ժամացոյցներն, ինչպէս են Սդրազպութիւնը, լիոնինը, վերսայիլինը, Ակրապութիւնը, Լիէժինը, վենետիկինը, որոնց մասնաւոր յատկութիւններն երկայն ատեն զարմանք կը յիշուեին, ժամացոյցի մը համար մեր օրերը պահանջուած պայմաններէն զորկ էին. որք են պարզութիւն, նշղութիւն, աւողութիւն, և անփոփոխութիւն արդեանք:

Ի սկզբան ժամացոյցները մեծզի և թանձր կազմուածներ ունէին, ուստի հարկ եղաւ սպասել մինչև կատարելագործուին ձեռագործք, որպէս զի կարելի ըլլայ շատ աւելի փարթիկ քանակով ժամացոյցներյինել տնական գործածութեանց համար: Գաղղիոց կարուլս թի և Հենրիկոս ֆի արքունեաց առաջին ժամացոյցները շինողներն եղան Նիւրէմպէրկի արուեստաւորք. շատ հարուստ բանուած էին այն ժամացոյցներն, զանազան մեծութեամբ, խողկազնոյ, խեցւոյ, տափածե և մասունուոյ ձևով. սովորականներն որ ձուի կամ նշոյ ձևով էին՝ ձուր Նիւրէմպէրկի (ասքs de Nuremberg) կը կոչուէին 'ի Բարիզ:

Նոյն ատենները՝ վենետիկ ալ շինուեցան այն ժամացուցից նմաններն, որոնց առուիկերը զարդարուած էին փորագրութեամբք և գոյնզգոյն կիտուածներով (email):

Այս տեղ մէջ բերենք Մուանէ (Mouinet) գաղղիացուցին ժամագործութեան (Horlogerie) վրայ գեղեցիկ դրուածքէն հետեւալ արտեստական սեղեկութիւնները:

« Այս զերուտար պդտիկ մէքենայից շարժիչ՝ պարուրածն (spirale) ոլորած պողովատեայ զապանակ մէէր, որուն զիւտը ժարուն մէջ սկած կը համարուի: Առաջին ատամաւոր անիւ մը թմբութիւն (barillet) հետագուցուած, զապանակին աղբեցութիւնը միւս անուոց կը փոխանցէր: Գերմանացիք ա-

ւելի կատարելագործեցին զանիկայ, տեսակ մը աղեղ աւելցնելով որ ուղիղ զապանակի մը հետ հաստատուած էր շարժիչ զապանակին վերին կողման զրութեան դէմ զնելու համար, ուր ձգտումը սաստկագոյն էր: Բայց ասոր տեղը շրատով փոխանակեց իին (Fusée) հաճարեղ և ճարտար գիւտը, որուն հեղինակն անծանօթէ է: սկզբան աղիքէ բարակ լար մը կը գործածուէր մինչև պողովատեայ շղթային կիրառութիւնը:

« Բոյորաձնէ երկակշոյն (balancier) ծօճմունքն երկայն ատեն՝ իրեւ մէկ հատիկ միջոց կը գործածուէին: Ժամացոյցներուն ընթացքը կանոնաւորելու և ուղղելու համար: ԺԶ դարուն վերջերը ժամացոյցի կանոնաւորութեան շատ աւելի կատարեալ սկզբունք մը հնարուեցաւ, այսինքն ծօճանակը, որուն սկզբնաւորութիւնը և առաջին գալափարը Գալիէսոսի կ'ընծայուի:

« Պարզ ծօճանակը, զոր 'ի սկզբան սաստեղարակիք քանի մը երկնային կարճատեն երկայիմներ դիտելու կը գործածէին, երկու երեք ունիկի ծանրութեամբ կապարեայ զնտակէ մը կը ձևահար, որ ամենածկուն մետաքսեայ թելով հաստատուն կէտէ մը կախուած էր, որուն երկույնութիւնն էր երեք ուոր և ութ գծաչափ ու կէտէ մինչեւ այն զնտակին կերպնը. Խոկ այս զնտակը ինքնիրմէ կը ծօճէր քիչ մը ատեն՝ առանց անուոց այլ առաջուրնէ արուած մէմամբ: Բայց հարկ էր դարձեալ կրկնել միւսմը այնպիսի ճարտարութեամբ որ ծօճանակին ընթացքը չայլոյէր:

« ԺԷ դարուն մէջ հոլանտացի մը Հիյկէնն (Huighghens), իր հանճարովը և ճարտարութեամբը մնածեց Գալիէսոփին ճանակը ժամացոյցին յարմար ցընել: Ճօճանակէն բողորակահետ (cycloidal) կամարներ կախեց, թէ պզակի և թէ մեծ ծօճանաց տեսականութիւնները ճզիւ հաւասարցնելու համար, որով զորգամանակուրինը (isochronisme) գտաւ: Այս քաջ շափակերը

<sup>1</sup> Խոռոչաւոր դլան, որ կը պարունակէր շաբախակը.

մեծապէս կատարելագործեց նաև ծուցի ժամացցցը, ազուցանելով անորելի կահշայն վրայ պարուրած ողբրած պղափկ զագանակը, որ անոր թրթը ռմունքը կը կանոնաւորէ:

« Կրէշամի (Gresham) գլորոցին աստեղաբաշխութեան դասատու մը յլ կնդղիս և Հոդֆէջեր (Hautefeuille) քահանայն՝ ի Գաղղիա, յամին 1664 մրցեցան միանգամայն այս գիւտիս առաջնութեանը վրայ: Բայց Հինգէնս՝ ի ծայր կատարելութեան հասուցեր էր այս երկու գիտնոց իւրաքանչիւրին անկերպարան և պակասաւոր գաղափարները: Ինքը հնարեց զարձեալ ճօճանակաւոր ժամացոյցներուն նաշասարուրեան յարանը (remontoir d'égalité) և երեակայից ճօճանակին սալինակը (curseur), որ մի և նոյն ուղղիչէն (régulateur) հետևուած անխախուտ և մշտնչենաւոր չափ մ'է: Միայն անիւներուն ատամնաւորութեան ճիշտ կորութիւնը գտնել կը պակսէր, որ իր ժամանակը շատ անկատար էր, և ետքէն գտնուեցաւ: Մակայն հանդերձ այսուբնարանական և երկրաչափական ժամագործութեան գիտութեանը կրացընէ ստեղծող համարել զինքը:

« Նայն ատենները հանդիպման կամ քեակաւոր կոշուած անուաւոր խուսակը (éch. à roue de rencontre ou à palettes) միայն ծանօթ էր: Լոնտրա քաղցէն ժամագործ մը (Clément), այս գրութեան տեղ առաջին անգամ խարսխաւոր և յետադրած խուսակը (éch. à ancre et recul) հաստատեց, աւելի պղտիկ աղեղներ ստանալու համար: Ժամանակ անցնելով ճարտար արուեստաւորներ՝ շատ մը ուրիշ խուսակներ, և աւելի շահաւոր կախութեր հնարեցին: Ուրիշ չափարերը ալ օգտակար եղան այս գիտութեան յառաջադիմութեանը, մարմնոց շարժման օրինաց, և շարժման հաղորդութեան ժամանակ փոփոխակի ունեցած աղեցցութեանց վրայ իրենց ըրած քննութիւններովն, և գտնելով ատամնաւոր անուաց չափարերական սկզբունքը:

« Յամին 1676 ծոցի ժամացուցին վրայ օգտակար մաս մը աւելցաւ, այսինքն ըստ կամս հնչեցնել իւրաքանչիւր ժամը զանգակի մը վրայ, որուն հնարուցն են երկու անդզիացիք (Barrow & Quarre): իսկ գործադրողն եղաւ Դոմիին (Tompion):

« Այս գիւտս գործածեց և կատարելագործեց Գարդիացին Յուլիանոս Լըրուա (Leroy): Քիչ ետքը դժուակահամ (Graham) յլնողիա զրանեւուր խուսակը (éch. à cylindre), զոր անմաշ պահելու համար յակընթով կ'ամրացնեն: Ուրիշ անդզիացի մը (Lally), եկաւ Գաղղիս հաստատուեցաւ և վէրսայիլ մէջ ժամացուցի գործատուն մը բացաւ, և վերջը ուրիշ գործատուն մ'ալ Սէն-Ժէրմէն բացաւ:

« Յուլիանոս Լըրուա շվախցաւ իր նախանձորին հիտ բարեկամանալ և անոր աշխատութեանցը ձեռնտու ըլլուլ:

« Լըրուտ (Lepaute) ծոցի ժամացոյցներուն համար կրկին լեզուակաշոր խուսակը (éch. à double virgule) հնարեց: իսկ ճօճանակաւոր և ուրիշ ժամացոյցներու համար հանգաւեան և սեպաւոր խուսակները (éch. à repos et à chevilles) ճարտարեց: Ֆերտինանտ Պէրֆու (Berthoud) և Յուլիանոսի որդին՝ Պետրոս Լըրուա ծովային ժամացոյցները հնարեցին:

« Մնողիացիք թէպէտ և մեծամեծ խրախոյս ունեցան, սակայն այնպիսի գոհուցուցիչ արդիւնք ձեռք չբերին:

« Ֆերտինանութին որդին՝ Լուդովիկոս Պէրթու, Աբրահամ Պրէկէ (Breguet) և Մօրէլ (Morel) նոր կատարելութիւններ մուուցին ծովային ժամացոյցներուն մէջ և անդզիական ընտրելադրյն ժամացոյցներուն հաւասար ընթացք և հաստատութիւն տուին անօնց:

« Ժամանակը չափելու արուեստին մէջ գործածուած միջոցներն երկու տեսակ են. մէկն է փորձառական, որ արդիւնք է արուեստական ճարտարութեան, յորում երկայն ատեն արուեստըն ամիսապիւած էր, և միւսն ալ է

բնաբանական և չափարերական գիտութիւնն, զոր օգնական առած ճարտարագոյն արուեստագէտն՝ այսօրուան օրս կատարելութեան ժայրն հասուց այն արուեստը, ժամագործութեան ամենէն էն գեղեցիկ աշխատութիւններն ջուիցերի կը մատակարարէ, Պրզանսոնի գործարաններն ի Գաղղիս ընդհանրապէս անուանի են. նաև Անդղիս իսկ ետև չմաց :

« Նէօշագեի նահանգը կը պարծի Պէրթու, Պրէէէ, Փրեգերիկ Հուրիէդ (Houriett), Ցիւ Լոքլ (Du Locle) երեկի ժամագործաց խանձարուրք տրած ըլլալուն համար: Ժընեւ ալ նոյնպէս ճարտար արուեստաւորներ և անուանի մեքենագէտներ ունեցաւ: Ժարին 100000 ծոցի ժամացոյց կը շինուին ի Ժընեւ, և 7000 գործաւորք կը բանին անոր արուեստանոցներուն մէջ: Նէօշագէլ 800000 ծոցի ժամացոյց կը շինուին և 30000 աշխատաւորք կան գործատանց մէջ: Գերմանացի մը (Wagner) բազմաթիւ և զանազան ձևով

ժամացոյցներ շինեց, որոնք շատ մը հասարակաց շէնքերու զարդ են»:

Ժամագործութեան արուեստին վլրայ շատ բան դրուած կայ. և ամեն հնարյանի իրենց զիւտերուն արգիւնքը գրուածքով ալ աւանդած են.

Այսպէս Լըրոդ թողոց Ճան մը՝ ի վերայ ժամագործութեան է. Հիւկէնս Ռուիկին զ վրայ, զոր ինքը հնարյարէր, լատիներէն գրուածք մը շարադրեց. Ֆերտինանտ Պէրթու 1802ին գրեց նոյնպէս ժամանակի չափին զ վրայ. և վերջապէս Մրուանէ, գեղեցիկ պատկերներով զարդարեալ երկու հատորներու մէջ ժամագործութեան մեջ բենական գիտութեան սկզբունքը և կանոնները հմտաբար հաւաքած է:

Այս յօդուածս ալ այն գրուածքին արուեստական մասէն զիսաւորապէս քաղաքաւած է:

1 Traité d'Horlogerie.

2 Le Régulateur.

3 Mesure du temps.

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հեռագիրն յԱփրիկէ. — Անգղիերէն օրագիր մը (Itron) կը ժանուարանէ թէ խորհուրդ կայ հաստատելու հեռազրական զիծ մը Ափրիկէի ամիողջ շամաքին վրայ մինչև Բարեյտուսոյ գլուխը: Հարկաւոր քննութիւններ եղեր են երկարաձգելու մինչև կոնտոյ-ֆորյ այն հեռագրական թենն որ ներկայապէս կը կապէ Սլեքսանդրիս ու Խարիթում իրարու հետ և է 1100 մզն: Խարիթում մէն մինչև Տէլակոա (Delagoa) ըսուած ծովածողը, ուր կը լմիննան գէպ ՚ի հիւմս՝ Ափրիկէի հարաւային գծերը, գրեթէ 2000 մզն է, որ մեծ բան մը չէ համեմատելով միւս երեք ցամաքաց վրայ գտնուած թենելը ու երկայնութեանն հետ:

Այս հեռագրական թելը պիտի անցնի վիկտորիանիանզա ու Դանկանիքա լիճերուն վրայէն և պիտի հասնի մինչեւ ծով հետեւլով Զամպէզէ գետոյն ընթացիցը: Ուրիշ կարճ զիծ մ՞ալ այս թելը պիտի կապէ Բորդ-Նադալի կայրանին հետ:

Բանանայի պարանոցը. — Բանանայի պարանոցին կտրելու խնդիրն, ուրուն երեսուն տարուցնէ ՚ի վեր կ'աշխատին անդղիացի ու գաղղիացի և ամերիկացի ճարտարապեսք գովելի յարաւեսութեամբ, վերջապէս լուծուերէ ՚ի նպաստ Նիգարակուայի ճամբառն: Այս նոր լրանցքն որ պիտի միացունէ իրարու հետ Աթլանտական Ավկիա-